

ԵՒՐՈՊԱԿԱՆ ԿԱՐՄԻՐԸ

ՀԱՅ ԲԱՆԱՍՏԵԳԾՈՒԹԵԱՆ ՄՐԱԾԻՆ

Polybiblion թերթին մէկ ծանօթ պատմական եւ արեւելացէս Պառու Քառա ար Վո հրատարակած է հետեւալ յօդուածը Les Trouvères արտապատճեն համարի մասին.

«Հայ բանաստեղծութիւնը, մոր քրանոս կան մատու սովորութեանց համեմատ, միտոր, ծանր, քիչ մը հանդիսաւոր կ'երեւայ. բայց խորոնկ է ան, և անկեց, եւ լու կ'արտաշայում հոգին ժողովրդի մը որ աւելի հումքին ունի բան երջակութիւնու — Այս հաւաքածու մը որ կը պարունակէ կարողեք տասնեւոթ բանաստեղծներու, որոնց հազարները ժՓ. քարուն են, և նորագումը՝ Ֆրանկի՝ իր տեղին մեր օրով պատմանած աղէտքերը ողացած է : Այս կտորները քարերզակն են, որոյ եղանք, խոլումներ, որերը, խափեր, անափեր, բանիք, բանիք մը կրօնական տապանու եւ, բնութիւնը, ծաղկիներու ու պարունակները դրաբերու նշան : Աստից մնանաւուն նկարագրից քայլուած է ան մը մօրինակ է, կրօնակն զգացուած մը կը տիրապետէ, երեւալով ազգային կրտսեմն մէջ ու տարգրուած նոնի խոկ սիրային քերթուածները, Պատկենները այս միջներներու մէջ յամար կը կրկնուի ու մեր ճաշկին համար քիչ մը ճապայեց են. սիրուած կիր արեւէ պական զեղեկի չէ, եւ զգացու մը զոր կը ներշնչէ՝ քիչ անգամ յափրտակութենքն մէջ ամառ : Այդ բանաստեղծութիւնը կամ կարուի բանաստեղծութիւն, ուր պատկենները այնքան փայլուն են և զգացումները այնքան խալուուն . բայց պարունակ քանակածները մօր աւելի ան ըր երանինք կան հրայրիք մէջ, եւ մատու սմանութիւններ աւելի սիրուն, արտաքայտութեան մէջ՝ աւելի յայգան :

Իւրաքանչիր բանաստեղծութիւնը զգրէն քաղուածի բանաստեղծութիւն, ուր պատկենները այնքան փայլուն են և զգացումները այնքան խալուուն . բայց պարունակ քանակածները մօր աւելի ան ըր երանինք կան հրայրիք մէջ, եւ մատու սմանութիւններ աւելի սիրուն, արտաքայտութեան մէջ՝ աւելի յայգան :

Իւրաքանչիր բանաստեղծութիւնը զգրէն քաղուածի բանաստեղծութիւն, ուր պատկենները այնքան փայլուն են և զգացումները այնքան խալուուն . բայց պարունակ քանակածները մօր աւելի ան ըր երանինք կան հրայրիք մէջ, եւ մատու սմանութիւններ աւելի սիրուն, արտաքայտութեան մէջ՝ աւելի յայգան :

Իւրաքանչիր բանաստեղծութիւնը զգրէն քաղուածի բանաստեղծութիւն, ուր պատկենները այնքան փայլուն են և զգացումները այնքան խալուուն . բայց պարունակ քանակածները մօր աւելի ան ըր երանինք կան հրայրիք մէջ, եւ մատու սմանութիւններ աւելի սիրուն, արտաքայտութեան մէջ՝ աւելի յայգան :

“ՕՐԵՆԵԱԼ ԵՍ ԴՐԻ Ի ԿԱՍԱՅԱՅԻ...”

Ա արիան, այս անկողնին վրայ եր նրանին Ու են աղջուրդ զորդին վրայ մընացիր Հանդրեմ իած երանինեն

Այ ձեռներու ունցիտ լոյս կը ծորի, Մարգարմ. ամք ըրբութներուս ասկ կը զգամ եսկ մը ուր լուս, արինզ ումս ումս կը խոմէ: Այն զիշերեմ եր մատերի այլ բարձիր վրայ Անիորօքն լցուցած

Ծոց հանդինին բայիր, և բաւու հանդիդէն Քրիտիմ մ'առա առեներէ վար հասեցա, և կուուրի քիշերգ մեռաւ.

Արգանդի մեջ ու առենուդ երկն սիխ, Ան զիշերեմ բարձիներէ կոպերուդ

Մեղրը կորեց. դու եղար

Հեղանակոյց, լուսակեաց

Լուսամիեւու եկ սպանեակ մը եղար՝ Ու աթեւն սակ կրօնիր ած կ'երաք:

Շներեան վրայ նոր բոյնին :

Կը դիմեան արց նացրի հիմունմ այսերուդ, և բաց սուպիդ մեջ ժիմերգ ունց մէջ

Կը սաների կնամնի եւ դու:

Խնձ մի զարկիմ մեջ եռակիդ ես կը զգամ Տօսիինը նայ իւրիսի,

Եւ բորգազուր արինչն օւղդիկին:

Ուու բուտամը կ'արցինք զիս եւ մեզ ևս սեր է մեր երկուրին :

... Օրեննան լ ըլլաս, Մարիամ.

Դու որ անհոն զօրովով

Կողեղ ինձի կուսան եւ ս'պէրդ ու ուր:

Ուուր մ'հաւ աւր կը կուսես :

Դու որ կ'ըլլաս անենք

Մանու այսօն այօսներէն ընդուռու,

և անենք չինոյ բալպարը բոլոր

Փարաներէն ւուսանի,

Օրեննան լ ըլլաս բահիսան :

Դու որ բզզօն կը կըրս

— նենդրին մեջ ինչան մարգրիս մը ապօն — Աստուածածիւ Մարց խոր այլ արգանդին

Օրեննան լ ըլլաս, Մարիամ :

ԴԱՆԻԵԼ ՎԱՐՈՒԺԱՅԱՆ

